Ն՝ 6835 1892 ՆՈՅԵՄԲԵՐ 20/2 ՇՈՒՐԱՕ 33 ԻՒՆՍԻ ՏԱՐԻ ١٣١٠ ՅԼՄԱՁԻՒԼ ԼԱՎԼԼ. ١٢ Ն՝ 6835

ԱՊՕՆԷ ՊԷՏԷԼԻ

	Ամբողջ տարի	Կէս տարի
Իսթամբոլ	100	50
Թաշրա	140	70

Մէնզումէյի ուժումիեանէ միւթէալիք ոչ վատա մէհճանէն տէրճ օլունուր։

Տէրճ օլունմասան մէպահիս վէ մէքթուպիք իհատէ օլունմազ։

Մանզումէի Էֆքիար

ԵԷՎՄԻ ՂԱԶԷԹԱ

10 ԲԱՐԱ 10

Սահիպլի իմթիյազ
ԿԱՐԱՊԵՏ Ս. ՓԱՆՈՍԵԱՆ

Մէրքէզ վէ իտարէհանէսի
Գալաթա Ալի ճատտէսինտէ 36 նումարօ

منظومهٔ افكار
صاحب امتیاز و مدیر مسئولی
قره‌بت پانوسیان
مطبعه‌سی دائره‌خانه‌سی
باب عالی جاده‌سنده ٣٦ نومرولی
دائرهٔ مخصوصه‌در

Direction du journal
MANZOUMEI EFKIAR
Grand' rue de la S. Porte, 36

ԱԶԳԱՅՆ

Ապպէդ Վան Գատ. փոխանորդ Ա. Ս. Ս. Յովսէփ Ծ. վրդ. Ալ վազեան, Բաթրիգխանէ դարու քէհեասը Ծրէնկեան սատ. Աբրահամ էֆ. իլ տիւն զապթիէ նազարը աթուֆ. Նազմ պէյ հազր. Նին պ ենաղընա պիլ ազիմէ, միշարիէյի հազբէթլերի իլ միւլազաթ իհի իշլեր տիր։

Տ. Յովսէփ Ծ. վրդ. եաբըն տալի ատիեէ տայիրէսինէ ազիմէթլէ տէվզիէթլու Նազրը բաշա հազր. իլ կէօրիւշէճէքլեր տիր։

Տէրսատէթ Երուսաղէմ Բաթրիք վէքիլի Դեր. Սիմէօն Ս. Արքեպիսկոպոս, սալը կիճէսի, թէլէկրաֆլա մէրհում Գարեգին Սրբազանը վէֆաթընը Եռուսաղէմ Բաթրիգի Ամեն. Յարութիւն Սրբազան հազրէթլերինէ իշար իհի, վէ մէրհում Տ. Գարեգին Սրբազան, Խրիմեան Ս. Կաթողիկոսուն շակիրաի օլտուղու ճիհէթլէ, իշպու խապերի միէլիմի զաեէթ, միհթէրիզանէ պիր սուրէթլէ միշաքիէյհ Ս. Կաթողիկոս հազրէթլերինէ պիտիրմէսինի բէճա իյլէմիշ տիր։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

Ինչպէս յայտնի է, Վարչական Նախորդ կարգադրութեան մը համաձայն քանի տարիէ ի վեր Սուրբ Փրկչեան Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը միայն կառարել կուտայ Օրացոյցի տպագրութիւնը, յետ քննութեան եւ վաւերացման Կրօնական Ժողովոյ, եւ անոր վաճառումէն գոյացած հասոյթն կը յատկացուի Հիւանդանոցի սնուցիչին՝ իբր նպաստ մը այս բազմակարօտ եւ մեծածախս հաստատութեան։

Այս անգամ եւս թէեւ ըստ սովորականին յառաջիկայ 1893 տարւոյ Օրացոյցն Հոգաբարձութեան կողմէ ի լոյս ընծայուած եւ ի վաճառ հանուած է, այլ սակայն ուրիշ Օրացոյց մ՝ալ հրատարակուած լինելով մասնաւոր տպարանի մը հաշուոյն, ըստ որոշման Ազգային Վարչութեան խառն Ժողովոյ՝ հարկ դատուած է հրաւէր կարդալ պատուարժան ազգայնոց նախընտրելու Ս. Փրկչեան Հիւանդանոցի սեպհական Օրացոյցն, թէ՝ իբր վաւերական, եւ թէ՝ իբր միջոց մը սատարելու նոյն բարեգործական հաստատութեան, որ ըստ ամենայնի արժանի է ազգայնոց գթոյն եւ նպաստին։

Ազգային Վարչութիւնն վստահ է որ իւր այս հրաւէրն բարեսէր ազգայնոց կողմէ սիրով լսելի կը լինի և Ս. Փրկչեան Հիւանդանոցն ինչպէս ամէն ատեն, նոյնպէս և այս առթիւ կը վայելէ պէտք եղած ձեռնտուութիւնն։

(Կնչ.)

ՏԱԼԻԼԻԵԷ

Մավզէր ֆապրիգասը մամուլաթընտան օրան քիւչիւք չարը թիֆէնկլէրին սիւրաթ, գուվվէթ վէ մէթանէթինին միւքէմմէլլիեէթի, իճրա գըլընան միւթէատտիտ թէճրիպէլէրտէն անլաշըլարագ, ապաքիրի շահանէնին իշպու թիֆէնկլէրին պէօյիւք պիր զըմլը միւրուտ իյլէտիկի կիպի, պազրյէսի տախի բէյտէրբէյ միւրուտ իհմէքտէ տիր։

—Ցուեուռնու ուժումիեէյի օսմանիեէ մէէմուրլարընտան Էտուարպէյ Ալիքսանեան, եազընա Թրապիզօն Ցուեուռնու ուժումիեէ նէզարէթինի թէֆթիշ իհմէք իւզրէ օլ ճանիպէ հարէքէթի իտէճէք տիր։

—Ռ. Ենճուզատէ ամուֆ Աբիկ էֆ. հապսէթլերի, պու սէնէ օրտուլի Հիւսմաեուն իշիւն լիւզումի օրան զէխայիրին միւնազասա թարիգիլէ իհասընը թէահհիւտ իյլէմիշ օլմաղա, պու քէրրէ Շարգի Ռումէլիտէ աշարտան հուսուլէ կէլէն գէխայիլէրտէն քիւլիեէթլի օլարագ միւպահեա իհտիկի իսթիխպարգըլընմըշ տուր։

—Նոյ. 28ինճի կիճէսի «Գաբլանը Գահրի» նամ սէֆինէ միւխթիլիֆ էմթիա եիւքլիւ օլտուղու հալտէ, Սեվասթաբոլտան կէլիրքէն, Գալատէնիգին Ռումէլի ճիհէթինէ պիր մահալտէ գարաեա օթուրտուղու կիպի, Թուռնատան քէրէսթէ եիւքլիւ Ֆիրճի-Քան նամ օսմանը եէլքէն սէֆինէսի տախի, Վասիլի գո նամ մահալտէ պաթարագ թայիֆէսինին պիր գըսմը ղարդ ու նապէտիտ օլմուշ տուր։

1093 թօնելաթոլուգ «Թրէտէկար» նամ ինկիլիզ վաբօրու, տիւսապահ Գարա սէնիզտէն կէլիր ի քէն Ուսմուր եէրինէ գարաեա օթուրմուշ տուր։

—Քէզա Ազոֆ տէնիզինտէն կէլէն «Էվանկէլիս» նամ եունան եէլքէն կէմիսի պուզտան եիւքլիւ օլտուղու հալտէ, Վասիլիզ օտա զարդ օլուպ, էմթիայի մահմուլէսինտէն տախի հիչ պիր շէյ գուրթուլամադը տըր։

Գարաան Միշօքուլօսան սիւվար օլտուղու «Այօս Սբիրիտիօն» նամ սէֆինէ տախի Ադ տէնիզտէն կէլիրքէն, Պէշիգատա գարաեա օթուրմուշ օլմաղա, եիւղտիրիլմէսի իւմիտ իտիլմէմէքտէ իմիշ։

—Մէնտէրէս նէհրինին թաթիրի իլէ գանալ հալինէ վազը իմթիհազը շարթնամէսինին իճրայի ահքեամընա տայիր օրան էվրագ թէատրզ օլունմագ իւզրէ, Շուրայի տէվլէթէ իհալէ օլունմուշ տուր։

—Իզմիր էրպապը սէնայիի պէեազ թօքրագլա սապան իմալ իթմէքլիկին թահրը մէմուրիեէթ ալընմասընա տայիր պիր իսթիտա թանզիմլէ Գապը Ալիեէ իրսալ ուլթագտիմ իհմիշլեր տիր։

—Շիգակօտա արապ ճինսի ամթլարա հէճին տէվէլերի թէշհիր իհմէք իւզրէ պիր անօնիմ շիրքէթի թէշքիլինէ տայիր Աբքեալը Բաճի էֆ. թարաֆընան թագտիմ օլունան լայիհա, Գապը Ալիճէ գաթիէն թասվիպ օլունուպ մազպաթասը խաքիրայի Շահանէեէ թագտիմ օլունմուշ տուր։

—Ըժմի իտարէսի Ինկիլթէրրա վէ հէվալիսինտէ իմալ օլունան թիւթիւն իշլէրինի թէվսի իշին, Ինկիլթէրրանըն պազը միւթէպէր միւէսսասաթը մալիեէսի իլէ եէնի թէրթիպաթ վէ մուգարրէրաթ իհթիխազ իհմիշ տիր։

—Պէրլին, Բարիս վէ Վիէննատան ալընան խուսուսի թէլէկրաֆլարա նազարէն, շրմէնտրֆէր թահվիլաթը համիլլէրինին «սէնտիգա»լարը թահվիլաթը մէզքուրէ ֆայիզ վէ բէսիլմայի ահքեամ ու չէրայիթինին թէսվիեէսի զըմընընտա, միւթէֆիգէն իհրայի մուամլէլեէ գարար վէրմիշլեր տիր։

—Անատօլու վիլայաթընան զիրաաթ հազգընտա վարիտ օլան ըաբօրլարա կէօրէ, գըյուզ հուպուպաթ վէ զէխայիր թօխումլարը պու սէնէ կէճիքմիշ իսէ տէ, մաթլուպ սուրէթտէ պուլունմազ տա իմիշ։ Մամաֆիհ թօխումլուգ զէմանը կէչտիքաէն սոնրա եաղմուր եաղտըղը իշիւն, քէթէն թօխումլարը ումում վիլայաթտա հէման մէզգուտ տուր։

—Աֆիոն ինհիսարը իմթիեազընա թալիպ օլանլար, մուխալիֆլերի իգնա իշիւն վար գուվվէթլերինի սարֆ իհմէքտէ իսէլեր տէ հէնոզ մուվաֆֆագ օլմամարգլարընը «Լէվանթ» եազըեօր։

—Գուրսատան վարիտ օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Գաեըյ տաղը էթէյինտէ էրէյլի եայլասը նամ մէվգըատ, մուհահիրլերէ մախսուս պիր քէօյ թէէսիս օլունմագտա տը։ Գարիեէյի մէզքուրէեէ մախսուս ալաղի Ահմէտ Բաշիզ էֆէնտի վէ հիւքքեամտէն միւթէվէֆֆա Աքիֆ էֆ.ինին զէվճէսի Սատիչէ հանըմ թարաֆընան մէճճանէն թէրք իսիլմիշ օլմաղա, Գուրսա վայիսի միւմայիլէյհիւմա ասհապը սէխավէթ, չու համիեէթլերին տէն տօլաեը պէեանը թէչէքքիր իհմէկէ մէէմուր օլմուշ տուր։

—Բուսմ Բաթրիգխանէսի սապզգ «ըը քեաթիպի Մ. Ժան Գօլէթինին ամուճաար Միշօ գօլէթի նամ իսթիեարը, եանեա գուրպինտէ եէրօմիսի նահիեէսինտէ գաթլ իտիլմիկի ագտէմճէ եազըլմըշ իտի։

Ալընան թաֆսիլաթա կէօրէ, էշգըեա իսթիեարը թէլէֆ իհտիքտէն սոնրա, ալթուն օլարագ իւզէրինտէ պուլունան 500 «տուգատսընը վէ պիր չօգ գըյմէթլի էշեասընը ախզ իհտիքտէն սոնրա տաղա տօղրու ֆիրար իհմիշլեր տիր։ Շիմտիեէ գատար հիւքիմէթի մահէլլիեէ, իշպու ճինաեէթէ զիմէխալ օլտուգլարը գանն օլունան իւչ քիշիեի թահթը թէվգըֆէ ալընմասընա տայիր պիր իսթիտա թանզիմլէ գապը Ալիեէ իրսալ ուլթագտիմ իհմիշլեր տիր։

Շու սոն կիւնլերտէ Բիւրզերին տէ պիր ժանտարմա միւֆրէզէսի իլէ պիր քէօյտէն գաեուն սիւրիսիսի աշըրմըշ օլան էշգըեա չէթէսի արասընտա վուգու պուլան պիր միւսատէմէտէ, պէշ հայտուտ գաթլ վէ պիր չօղու տա մէճրուհ օլմուշ տուր։ Ժանտարմալարտան հիչ պիրի եարալանմամըշ տըր։ Հայվանլարըն պէօեիւք գըսմը էշգըեանընը եէտինտէն կէրի ալընմըշ տըր։

—Բէթրսպուրկտան վարիտ օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, կէլէճէք իլք պահարտա գօլերանընը թէքրար շիտտէթլէ զուհուրինտէն գօրգուլարագ, Ռուսիա տախիլիեէ նէզարէթի թէպապէթ տայիրէսի կէլէճէք դեկա։ 13տէ Բէթրսպուրկտա պիլճիւմլէ եեալէթ թապպիպէրինին վէ պիլխասսա տօղրուտան տօղրուեա գօլերանընը իճրալի հիւքմ իմտիկի եեալաթտա պու իլլէթի թէտավի իլէ թիճրիպէտիտէ օլան տօգթօրլարընը ճէլպինէ գարար վէրիլիպ, պունտա իլլէթի մէզքուրէնին էօնիսալընաճագ թէտապիր տուշիւնիւլէճէք տիր։

—Տէրսատէթ Ավսթրիա սէֆարէթի սապզգ իքինճի թէրճէմանը Մ. Նիգօլա Ժանգօ, իզմիր Ավսթրիա Ժէնէրալ գօնսօլօսլուղունա թալին օլունարագ, միւմայիլէյհ էվվէլքի կիւն մահալլի մէէմուրի եէթինէ միւթէվէճճիհէն հարէքէթ իհմիշ տիր։

—Երզրումա գուրագլըգ եիւգիւանէն գըմլըգ պաշ կէօսթէրէրէք, պուղտայընն ֆիեաթը եիւք սէլմէսի էհտիմճէ մուճիպի նէհչէթ օլմուշ իսէ տէ, հիւքիւմէթի սէնիեէճէ թէտապիրի լազմէ իհթիխազ պուլրուլմուշ տուր։

Օրա էհտիսինին 100,000 քիլէ զախիրէեէ իհթիեաճընը վար տըր։

—Թաշրալարտա տիւրիւն միւնասէպէթիյլէ սիլահ աթըլմասընա զիեատէսիյլէ տիգդաթ օլունմասը, հէր թարաֆա էմր ու իշար պուլրուլմուշ տուր։

—Շիրքէթի խայրիյէնին հիսէտրարան մէճլիսի, թիճարէթ վէ նաֆիա նազրը Թէվֆիգ բաշա հազրինին թահթը բինասէթինտէ օլարագ, տիւն նաֆիա տայիրէսինտէ թէճէմմիւլ իհմիշ տիր։

Մէճլիսի մէզքուրը, կէչէն 307 սէնէսի հիսապաթընը թէագիգ վէ թաստիգի իշիւն, Եէնիտունեա Տիմիթրաքիէ ֆ.իլէ ամէտիի տիվանը հիւմաեուն խիլէֆաստանան Նիզամէտտին պէյի միւֆէթթիշ թային իյլէմիշ վէ կէլէճէք սէնէ եէնիտէն իքի վաբօր իշթիրասը վէ հիսէտարանը քիրամա ֆայիգտէն մասատա 100տէ 2 պուլչուգ թէմէթթիւ թէվզիի իշիւն, մէճլիսի իտարէեէ մէէզունեէթ վէրմիշ տիր։

—Վան վիլայէթինտէ պուլունան Գուրճիճան գազասընտա, միւճէտտէտէն թէլէկրաֆ մէրքէզի քիւշատ վէ մուխապէրաթա միւպաշէրէթ օլունմուշ տուր։

—Հալգալը պայթար մէքթէպինին «Գաքթէօրօֆի» մուալլիմլիկինէ, պայթար Մ. Մարթել նամընտա պիր զաթ թային օլունարագ, սէնէվի 10,000 ֆրանգ իճրէթլէ Տէրսատէթ ճէլպինէ գարար վէրիլմիշ տիր։

—Էվվէլքի կիւն Վանտա գօլերատան եէնիտէն 13 միւսապ վէ 15 վէֆիեաթ օլուպ, միւլհագաթատա սըհհէթի ումումիեէ պէրքէմալ պուլունմուշ տուր։

Թրապիզօն վէ էրզրումտա հիչ պիր վուգուաթ օլմամըշ տըր։

—Շիդաին սէրկիի ումումիսինէ Պուլկարիսթան էմարէթինին տախի իշթիրաքընա գարար վէրիլիպ, մէսարիֆաթը միւզթազիեէնին թէսվիեէսի զըմընընտա, սօպրանիեէ մէճլիսի թարաֆընտան 150,000 ֆրանգ թախսիս գէլընմըշ տուր։

ԹՈՒՂԹԱՀԱՍ

Պէրաթ խանէտանընտան պէյլէրիեէ էյիսի իզզ. Ազիզ պէյէ սանիեէ սընֆը միւթէմալիզի,

Քիւչիւք չէքմէճէ գազասը գայմագամը իզզ. Բասիխ էֆ. իլէ Պապայի Աֆիզ գազասը գայմագամը Ապտիւլրահման պէյէ բիւթպէի սանիեէ սընֆը սանիսի թէվճիհ պուլրուլմուշ տուր։

ՆԻՇԱՆ

Տէրսատէթ ըէժի նազրը սատ. Աբրամ պէյ էֆ. հազր. ինէ Զինճի Օսմանի,

Ըէժի իտարէսինին հիսապաթը ումումիեէ չիւպէսի միւֆէթթիշի, Մ. Շարնօ իլէ Մ. Միմլասա Յինճի վէ իտարէյի մէրքէզիեէ սէր գէզնէտարը Մ. Գումպէրպաճա Կինճի մէճիսի,

Իրան տէվլէթինին Վան քարարէրտազը Հիւսէյին Խանա Յինճի մէճիսի,

Կէօրիւճէ սանճակը թահրիրաթ միւտիրի Դասրմ Շիւքրի էֆ. եէ Կինճի բիւթպէտէն մէճիսի նիշանը իհսան պուլրուլմուշ տուր։

* *

ԹԱՌՀԻՀ

Տիւնքի թէվճիհաթ գըսմըզտա, Տիեարպէքիրտէ Բաբա գազասը սինէճէք եէրտէ, Արարկիրտէ տէնմիշ օլմաղա թասիհ օլունուր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Լոնտրա 30 Նոյ. — Մէնպայի մէվսուգատէն վարիտ օլան մալիմաթա նազարէն, Հինտիսթանըն չիմալի ղարպիսինտէ պուլունան գասիրլէրէ եագըն մահալլերտէ, Ռուսիա թարաֆընտան էնիտէն ասքէրի մանօվրալար իճրա խիլմէքտէ իմիշ։

Պերլին 30 Նոյ. — Խապէր վէրիլէն թէքեալիֆի մալիեէ վէ ասքէրիեէնին, պուհրանը էգզօնմիդիեի թէզելիգ իտէճէկի, տէվլիրի բօլիմիգըյէտէ զանն օլունմագտա տը։

Բայրչմակ մէճլիսինտէ հիւքիմէթ, թէքլիֆ օլունան վէրկիլէրին 58 միլիոն մարգ վարիտաթ վէրէճէկինի վէ պու իսէ թէտավուրաթը ասքէրիեէնին իճրասընտան նէշէթ իտէն մէսարիֆաթը գաբատաճաղընը պէեան իլլէմիշ տիր։

Բարիս 50 — Խաթինաֆ ըէյիսի Մ. Բէրիվէ, Բանամա մէսէլէսի հագգընտա իճրաեի թահգըգաթ իտէն միւսթանթիգ Մ. Բրինեեէ բարլամէնթօ թահգըգաթ գումիսիոնունա էվրագը իսթինթագիեեի թէվսիեէ մէէմուր իհտիկինի պէեան իլլէմիշ տիր։ Թէէմինէն ըիվաեէթ օլունտուղունա կէօրէ, պաշ միւտտայիի ումումի Մ. Քըզնէ տը Գօրբէր, իսթիֆասընը վերճէճէք տիր, միւմայիլէյհ Բանամա իշինէ տայիր օլան էվրագը, գումիսիոնա թէպլիղտէն իմմինա իտիեօր։

ԹԱՇՐԱՏԱ ՄՈՒԱԼԼԻՄ ՎԷ ՄՈՒԱԼԼԻՄԷԼԷՐ

Ոաեէյի մուվաֆֆաղը լեէթվաեէյի հազրէթի Ռասիչահէտ, մէ մալիքի մահրուսէյի Շահանէնին հէր ճիհէթինաե, մէքթէպլէրին ա ռէտի չօղալոբզճա, մուալլիմ վէ մուալլիմէլէրին լիկուվի տախի օ. նիոպէթլէ հէսս օլունմագտա պու. լունտուզունտան, թաշրատան մաթպաամըզա վարիտ օլան մէ. քեաթիպլին էքսէրիսինաե, եա մուալլիմ, եա մուալլիմէ վէ եախոտ իքիսի ալախի իսթէնիլմէքտե իսե տե, փայթախթըմըզտան պուլու. նան մուալլիմ վէ մուալլիմէլէրին էքսէրբսի թաշրա մէքթէպլէրինաե իճրայի վէզայիֆ իմմէեե մուվ. ֆֆաղաթ կէօսթէրմէմէքտե օ. տուզլարընտան, ոանքի թաշրա մէքթէպլէրիմիզին բէք չօղու լա եընդը մուալլիմէրտէն մահրում զա. լարագ, էլտե պուլունանլարդա ի տարե օլունմագտա, վէ պու սա եէտե մէքթէպլէրտէն պէքլէնիլէն հիւսնիւ սէմէրե տախի քեաֆի. լէն իդթիմաֆի օլունամամագտա աբրը։ Հաթթա կէլիգօլու. քահանայ. լարըմըզտան Արժ. Տէր Խորէն Հայր տախի պունտան օն, օն պէշ կիւն ազտէմ մահզա լաեընդը պիր մու. ալլիմ իլէ մուալլիմէ պուլմազ ար զուսու իլէ բայթախթըմըզա կէ լիպ, օն, օն պէշ կիւն շուրաեա պու. րաեա պաշ վուրտուգտան սօնրա, կիւճ հալ իլէ պիր վարժապետ իլէ պիր վարժուհի պուլապիլմիշ սիր։

Շու հալտէ, մէքթէպլէրիմիզտէ իքսալի թահսիլ իտիւպ տէ, այտա իւշ պէշ եիւզ ղրուշ դաղանմագ. լըզը աշգը իլէ սիւզան օլարագ, պէյհուտէ օրատա պուրատա իշ արամագ թէշէպպիսսինտէ պու. լունան ոէլիգանլըլարըմըզը, պու. ֆուրսաթտան պիլիսթիֆատէ, տավէթ օլունտուգլարը թաշրա մէքթէպլէրինէ գօշմալարընը մու. վաֆֆըզը մանլահաթ օլաճաղը խա. թըրա վարիտ օլուբ իսէ տէ, միւ. մանիլէյհիւմ էֆ. լերին նէ սէպպէ մէպնի, պուրատա սէրսերի տօլաշմագլըզը թաշրա մէքթէպլէ. րինտէ իճրայի վէզայիֆ իտիպ ադ. ճէ գաղանմագլըզա թէրճիհ իթ. մէլէրինին հիմքէթինէ տէ վազըֆ օլմագ իշին, թաշրա մէքթէպլէ. րինին ահվալի իլէ մուալլիմէրինին վազիյէեթլէրինի նազարը թէտգըզ ու թէֆթիշէ ալմագ լազըմ կէլիր։ Զիրա մուալլիմ վէ մուալլիմէլէրի. միզ իսթանպօլտա։ ումուրու թէտ. ըիսիեէլէրինի լաեընդը իլէ իֆա իթ տիքտէն սօնրա, ահվալը խու. սուսիեէյի պէյմիեէլէրինտէ հէր նէ գատար մուխթասար իսէլէր, թաշ. րատա տախի օ նիսպէթլէ թահմը մէսուլիեէթտէ տիրլէր, չէօյլէ քի, թաշրա էհալիսի իսթանպօլտան վարիտ օլան մուալլիմ վէ մուալ. լիմէլէրէ բէք այի պիր նազար իլէ պազըպ, միւմանիլէյհիւմտէն տա. խի օ նիսպէթլէ թէրպիեէ, ամլէգ, մէտէնիյեէթ, վէ հիւսնիւ հալ պէք լէմէքտէ օլտուգլարը հալտէ, -էք. սէրիեէթ միւսթէհանա թուրբաղ- պաղըլարընտա իսէ քիւլլէն մեզքիւբ էվսաֆըն մուղաեիրինի կէօրտիւքլէրի կիպի, արթըգ թէ. համմիլ իտէմէմէքտէ, վէ մէքթէ. պի, իւլումու ֆիւնունու, էլհա. սըլ հիչ պիր չէյի նազարը էհէմ. միյեէթէ ալմահարագ, օ եօլտա խաճէկեանտան եիւզ չէվիրիպ օն. լարը պին տիւրլիւ միշքիլաթա ուղրաթմագտա, վէ նիհաեէթ պու մուալլիմլէրէ մէքթէպի թէրքլէ իս. թանպօլա ավտէմ իտիւպ, պու. ռատա բասթ կէլտիքլէրի եէրլեր. տէ թաշրա էհալիսի իլէ մէքթէպ. լէրինի զէմմ իթմէկէ սէպպիեէթ վիրմէքտէ տիրլէր։

Շու հալին մէսուլինտէն, վէ սէ. նէտե պիր իքի տէֆա մուալլիմ թէպտիլի իլէ հէր բարալարընը պօշանա սարֆ օլունմասընտան վէ հէմտե մէքթէպլէրտէն հիչ պիր սէմէրէի հասէնէ կէօրիլմէեուպ, եվլատը վաթանընը թէհի եէրտե սարֆը էվգաթլա նիհաեէթ ճահիլ գալաճագլարը կիպի պիր թագըմ ահվալտէն պահս իթմէքտէն իսե, թաշրա միլլէթատաշլարըմըզա շու. նու պէեան իտէրիզ քի, քէնտիլէ. րինին վէրտիքլէրի տէօրթ պէշ լի. րա այլըզլա իսթանպօլտան լաեընդ. լը մուալլիմլէր կէօթիւրէմէեէճք. լէր տիր, զիրա շուրաընը ինքեար օլունմագ պիր հագիգաթ արը քի, բայիթախթըմըզտա քէսպի չէօ. ռէթ իտէն հօճալարըմըզընը հիչ պիրիսի, նէ պէօյլէ ճիւզի վէ նէ տէ տահա զիեատե պիր մէղ. լաղլա թաշրատա կիթմէք իսթէ. մէեօրլար վէ իսթէմէզլէր. շու հալտէ թաշրա միլլէթատաշլարըմըզ էկէր քէնտի հալլէրինէ միւնասիպ մուալլիմլէր իսթիհտամ իթմէք էսթէրլէր իսէ, շիմտիլիք ալա քիւլլի հալ կէչինիպ, միւսթադ. պէլ իշին քէնտի շէհիրլէրինտէն իչ պէշ միւսթայիտ ադլիգանլը. լար կէօնտէրմէլի, վէ բայիթախթը. մըզ մէքթէպլէրինտէ թէրպիեէ իսթորիզ, օնտան սօնրա վաթան. լարընա ավտէթլէրինտէ մէքթէպ. լէրի իշին օնլարտան հիւսնիւ խըտ. մէթ պէքլէմէլի տիրլէր։ Ադի հա. լինտէ վաղըթլարը միւսաեիսա իսէ, հէման հօճա արասընտար տէրս բը. ըօկրամը թէպտիլ իթմէնլէր, վէ բարա սարֆ իթմէնլէր, շիմտիեէ. տէք զէրրեեէ պիր սէմէրէ իսթիհ. սալ իտէմէտիքլէրի կիպի, շիմտէն սօնրա տախի պու թարիգլէ սարֆ օլունաճագ նուգուտ ու էվգաթա մուզ ապիլ,էվլատլարընը մէքթէպ. լէրտէն բէք ճիւզի շէյ թահսիլ է. տէճէկինէ էմին օլմալը տըրլար։

* * *

ԲԵԻԵՌԱՅԻՆ ԿՈՂՄՈՒՆՔ ԵՐԿՐԻՍ

Բ.

Բեւեռական երկարատեւ ձմերան վրայ մի գաղափար ունենալու համար, պէտք է կարդալ խուզարկուներու օրագիրներն։

Անգղիական Ամերիկայի մէջ 'ի Ֆոր-Ռըլիանս ցուրտն է 56. գրօյէն վար, Իսլանտիոյ մէջ 66. Կրօէնլանտիոյ զանազան կողմերն 69. և 73. Սիպէրիոյ մէջ 80 — 40, ցուրտի մէջ երբ մերկ ձեռքով մեսաղեայ նիւթ մը բռնենք, այդ նիւթն ձեռաց փակչելով մորթն արմատէն կը սկրթէ և ձեռքը բոլորովին կ'ապականէ, ինչպէս կը պատահի երբ յոյժ կարմրած երկաթ մը բռնենք։

Եթէ ունին մխիթարութիւն մը առանց արեգակի երկարատեւ գիշերներու այս ամայի վայրերն, էլեկտրական լոյսն է այն, որ բեւեռային հրջանակին բոլորտիքն գոյնզգոյն օղակ մը կը ձեւացնէ մերթ կարմրագոյն լուսով, երբեմն մանիշակագոյն. մերթ կապոյտ, երբեմն ալ իբր հրային կեդրոնէ մը խոյս տուած բազմագոյն ճառագայթներով, այն ատեն երկիրն, աստղ լուսազուրկ, ինն ամսեայ գիշերի մէջ իբր ցորեկ աղօտ լոյս մը կունենայ։

Մեզ այնպէս կ'երեւի թէ՝ այս ամայի ու սառնապատ վայրերուն մէջ, ուր ամառն խակ մեր խիստ ձմեռներուն գառնութիւններն ունի, կեանքն չկրնար տոկալ։ Սակայն կեանքն ամէն տեսակ օդոյ ու կլիմայի մէջ դեր ունենալով, էակներն ալ ընդունակ են ամէն տեսակ փոփոխութեան։ Այս յաւերժական ձիւնակոյտերու վրայ կ'ածի մանրադիտական սունկ մը որ իբր քօղ կը ծածկէ մեծածաւալ սառոյցներու տխուր երեսը։

Ցունիսի աղօտալոյս արեգն միայն ցած մասերն տաքցուցնելով, ձմերան ձիւնը կը հալի. շատ տեղեր նորս աղդեցութիւնն ոչինչ է. երկիրն միշտ սառած է։ Երբեմն հալումն մի քանի հարիւրամեթր խոր հողուն մէջ կը թափանցէ։ Եթէ գետինը տափարակ է, առանց բնական հոսումի, սառը ջուրէ անթափանցելի խաւ մը կազմելով իւր հալումն կը գոյացնէ ճահիճներ ինչպէս են Սիպերիոյ ու Լաբրոնիոյ ճահիճներն. այսպիսի տեղեր օդը հողուն վրայէն քանի մը հարիւրորդամեթր բարձր է գրօյէն։ Այս տխուր, ամայի ու անհիւրընկալ վայրերուն մէջ մամուռն կամի միայն։

Որչափ բեւեռէն հեռանամք, բուսականութիւնն ևս տարբեր յատկութիւններ կ'առնու, կը տեսնեմք մարգագետիններ որք բեւեռական գարունն կը ներկայեն, ցուրտի խստութեան տակացող երկարակեաց տունկեր, բունը չորցած արմատներ, արեգական դոյզն ջերմութեան ու լուսոյ առաջ, ժամանակին սղութենէն օգտուելու համար մի քանի ժամու մէջ կը ծլին, կը բողբոջին և մի քանի օրէն ալ կոկոններ կ'արձակեն և սակաւօրեայ արեգակէն ընդունած կեանքերնին վերապահելու համար իրենց սերմերն կը հասունցնեն։

Աւելի բարեբեր նկատուած մասանց մէջ, ճանապարհորդն կը տեսնէ մացառներ, ծառատունկեր, ուռիներ։ Սակայն սոքա ոչ անտառներ և ոչ պուրակներ կը կազմեն։ Բուսաբանի մը աչքն միայն կարող է այս գետնի հաւասար խոնարհ ուռենեաց մեր բարձրակատար ուռենեաց ցեղն լինելն որոշել ու հաստատել։ Սոքա այս Լիրբիւդեան (1) աշխարհին հսկայներն են։ Նոր-Զէվլայի մէջ բեւեռային ուռիներն 13 հազարերորդամեդր բարձր են, և բուսոց հսկայն։

Հակառակ մշտատեւ ցուրտի, երկարատեւ գիշերի, հակառակ բուսոց չգոյութեան, ծովային, ցամաքային և օդային բաւական կենդանիք կը բնակին բեւեռական կողմանց մէջ Պաֆֆինա, ծովահորթ և արջաձուկն ձկնորսներէ աղատելու համար բեւեռային ծովափանց վրայ կը գան կ'ապաստանին։ Ի ցամաքի կը բնակին սպիտակ արջ, սպիտակ աղուէս, սպիտակ ճագար ու մուկ. երկու տեսակ օձ, երկու տեսակ մողես և մէկ տեսակ գորտ. նաև Ռէն ըսուած եղջերուն որ ժուժկալ, հլու ու ընտանի կենդանի մ'ըլլալով բնակչաց մեծ օգուտ ունի. իր ձի մարդուս սահնակը կը վարէ, միսովն ու կաթովն մարդը կը սնուցանէ. մորթն ու ոսկորներն մարդուս անհրաժեշտ պէտքերն կը հայթայթեն։

Ուր որ Ռէնը կրնայ բնակիլ, մարդն ալ կրնայ բնակիլ։

Մի քանի ծովափանց վրայ առատ են ջրային թռչունք. սագը Սիպերիոյ մէջ, կարապը՝ Իսլանտիոյ մէջ, «բէդրէլ և գօրմօրան» ըսուած մաչկոտն թռչունք՝ ի Հեպրիդեան կղզիս և ի Նորվեկիա. «էյտէր» փետրաշատ վայրի բադն ալ ի Լաբրոնիա, ի Սրիցպէրկ և ի Կրօէնլանտիա։

Ռուսական Ամերիկայի մէջ ցորեկն թռչող տեսակ մը բու, սարեկիկ և գաղթական թռչնոց շատ տեսակներ։

Ահաւասիկ մեր կլսագնդին բեւեռային կողմանց արդի բուսականութիւնն ու կենդանականութիւնն։ Բայց Սիպերիոյ և Իսլանտիոյ մէջ վերթխարի բուսոց ու կենդանեաց բրածոյք եզրակացնել կը տան մեզ թէ շատ հեռի անցեալի մը մէջ այս վայրերն բարեխառն կլիմայ մ'ունէին։

Երբ ասիացի գաղթական առաջին ընտանիքներն գացին բեւեռային կողմերը բնակելու, հաւանական է թէ այն ատեն կլիման քաղցր էր և ոչ խիստ որպէս զարդիս. Աւելի ուշ, դարեր վերջ, հայրենական հողուն սէրը չդաժնեց իրմէ այն բնակիչները որք ձմրան ձիւնաշէն հիւղակներու մէջ կ'անցնեն և ամառն թռչնորսութեամբ ու ձկնորսութեամբ կը պարապին և իրենց լեզուովն, բարքովն, ճարտարութեամբն մեզ կ'ընծայեն նախնի մարդկութեան մի կենդանի տիպարն։

Գ. Բ. Ա.

ՆԷՊԱԹԱԹԸՆ ՀԱԵԱԹԸ

ԱՂԱՃԱՐ

Կէչէնլէրտէ նէպաթաթը թէ. նէֆֆիւսի սէրլէվհալը պիր պէնտի աճիզի իլէ, պիլուսուսի աղաճ վէ աղաճերդ հալինտէ պուլունան նէ. պաթաթը պիայնիհի պէնի պէ չէր միսլլու նէֆէս ալմագտա օլ. տուգլարընը, վէ պու թէնէֆֆիւս իլէ ինսանլարընը հիւսնի տէվամ վէ պագայի հաեաթլարը իչիւն պիւեիւք պիր իսրտմէթ իճրա իթ մէքտէ պուլունուգլարընը մուխ թասարէն իֆատտ իթմիչ իսիք. Պու կիւն իսէ մէգքիւր իֆատէի պիր տէրէճէ տահա թէվսի իլ լեեէրէք, աղաճլար նասրլ պիր պուվվէթ վէ նէ՞ վասրթա իլէ պու թէնէֆֆիւս ֆիլլինի իճրա իթ. մէքտէ օլտուգլարընը գարիունա արդ իթմէք իսթէրիզ։

Մարիմի ամմէ վէ թարիֆտէն վարլսմէ օլտուղու իւղրէ, պիր ճիսիմ, թէղատտի վէ թէնէֆֆիւս իթմէր իչիւն, պիր գուվվէյի հաեաթիեէեէ մալիք պուլունմալը ադը քի, իշպու գուվվէթ վասրէ թասարյա իճրայի ֆիլլ իտէրէք եաչաեապիլմէքտէ։ Նասրլ քի ինսանլար վէ հալվանաթ շու հաեաթ գուվվէթիլլէ եաչաեապիլմէքտէ ի սէլէր. ապիայնիհի նէպաթաթ տախի պու գուվվէթլէ եաչամագտա ադը, չիւնքի, գուվվէյի հաեաթի. եէեէ մալիք պուլունմաեան պիր ճիսիմ, ասլա թէեէսսիմ վէ թէ. քէսսիր իտէմէզ նասրլ չքի պիր թագըմ մատէնիեաթ վէ ահճարնէ թէճէսսիմվէ նէ տէ թէքէսսիր իտէպիլիրէր, անճագ պիտտեեթլէ. րինտէ պուլունուգլարը հալ իւղրէ պագը գալբրլար, էդհիմլէ ինսան հալվանաթ վէ նէպաթաթ հի. նը թէվլիլտ ու թէչէքքիւլլէրինտէ, դաեեթի քիչիւք օլտուգլարը հալտէ, քէնտիլէրինտէ մէվճուտ օլան գուվվէյի հաեաթիեէ իլէ պիթ թէտրիճ թէճէսսիմ վէ թէքէս. սիր իտէրլէր, իմտի պէօյլէճէ ա. ղաճլարընը տախի ինսան վէ հայ վանաթ միսիլլու պիր գուվվէյի հայաթիեէեէ մալիք պուլունուգ. ունու պէեան իթիքտէն սօնրա, նէպաթաթը վէ ալէլկէչուսուսպա. ռըզը օլան ադաճլարընը նէ վասրթա իլէ թէչէֆֆիւս իթմէքտէ օլ. տուգլարընը թարիֆ իտէլիմ։

Ադաճլար թէնէֆֆիւս ֆիլլինի պաշլըճա եաբրագլարընտա մէվ ճուտ օլան մէսամաթլարը (խուրտէպին իլէ միւշահէտ օլունանաճագ սուրէթտէ, դաեեթ ուֆագ օլան տէլիքլէր) վասրթասը իլէ իճրա ի տէրլէր. չէօյլէ քի, ադաճլարընը քէօքլէրի պիր թագըմ հիւճէրթա տան (սէլիլ) միւթէչէքքիլ ինճէ սաչաղլարը հավի տիր քի, շու սա յագլար թիւրապ տէրսունինտէ մէվ ճուտ պուլունան սուեու պիր թա գըմ մատէնիեաթլա, — տէմիր, քիրէճ, բօթաս, մանկանէղ, քիւ. քիւրտ, սօտա— մահլուլ օլտուղս հալտէ, տիզ ու մատս իտէրէք. գը ղը իլէ հաչէպ, եանի ադաճլարընն զ ապուգլարըլլա, ասրլ ադաճըն արասընտա պուլունան պիր եօլ տան (միւնթեգալի միւվէլլիտէ թա. պիր օլունան թապագատան) հէ. ման եաբրագլարա գատար չրգա ըրագ, մէղքիւր սու տէրսունինտէ պուլունան մի. վէլլիտ իւլ հուժգալը (օգսիժէն) եաբրագ լարընն օ ուֆագ տէլիքլէրինտէն (մէսամաթ) հէվա եա տէֆ իտէրէք, պունա մուգա պիլէն հէման հէվատա պուլունան համիզի ֆախմիյի (ասիտ գարպօն) երինէ օ ուֆաճրգ տէլիքլէրտէն ալուզ իտէրէք, տպիրլէն քէնտի ղրտասընը իքմալ իլէտիկի կիպի, խարիճէն տախի հավաեը ինսան. լարընն եաչաեապիլէճէքլէրի պիր հալէ վագ իթմէքտէ տիրլէր քի, պրուտա ճիտտէն վէ հագիգաթէն ինանլար իչիւն պիւիւք պիր խրտ մէթ տաեըլապիլիր։

Ադաճլար պու ադիմ խրտմէթլէ տէ իգթիֆա իթմէեօրլար, տիկէր թարաֆտան քէնտի ղրտալարընն ջէմերէսի օլարագ պիր եէմիշ հու. սուլէ կէթիրիեօրլար քի, ճրնէ պունուն էքսէրիսի տէ ինսանլար իչիւն պիր նաֆտա օլմագտա տըրլար, ադաճլար պերհտեաթ օլտուգ ճա, պու իսրգվէթլէրի իյֆա իթտիք. լէրի կիպի, եա թապիի սուրէթտէ գուվվէյի հաեաթիլէրինի գալպ, վէ եա ինսանլար թարտֆընտան կէնճ եաչլարընտա քէսիլէրէք, գուվվէյի հաեաթիեէլէրի գալպ իթտիրիսլէքտէ — էօլտիքլէրին. տէ — երինէ պէնի պէչէրին իհթի. եաճաթը ֆէվգէլատէնինէ վասրթա օլմագտա տըրլար. պիր թա գըմ էպնիյէ վէ սայիրէ, ինչաաթ. լարտա սարֆ ու իսթիմալ գլուն տուգտան մատատա, հէլէ շու գըզ մէվսիմինտէ սօղուգտան մուհաֆազ. ղը իչիւն ալթէչ օլմագտա տըրլար։ Մամաֆիհ իշպու իլղահաթ. տան իսթինթաճ սլունտուգտա իւղ. րէ, ֆէնն նօգթայի նազարընտա, ինանլար, հալվանաթ վէ նէպա. թաթ ասլա եէքտիկէրինտէն ֆէրդ իսթիմէզլէր, ֆագաթ քէնտիլէրին խըզճէթթ վէ վգդիյֆէլէրինէ նէլա. րէն, ինպանլար, նէպաթաթ վէ հալվանաթտան նիչէ վէ նիչէ սու. րէթլէ ֆարգը տըրլար։ պունուն իչիւն ինանլար հէր ան թապի. աթտա ճիլվէնիսմա օլան շու հա. լէաթը միւշահէտ իտէրէք. ճէնա. պը խալիպի Մուհթադ հազրէթլէ. րի թարաֆընտան, ճինսի ինանա նէպաթաթ վէ հայվանաթտան բէք չօղ ֆարգը օլպագ իհսան պու. յուրուլան շու վազիյֆէյի պիր գաթ տահա թագտիր վէ թագ. վինէ իթմէլի տիրլէր։

Օրման վէ Մէսաին մէք. թէպի սբնֆը միւնթէհի թալէպլէրինէն

Ա. ՐԻՄԶԻ Ն. ԱՐՍԼԱՆԵԱՆ

18 Նոյ. 1892

ԷՔՍԼԷՅԻՆ ԹԱՐԻԽԻ

Բ.

Օմէր էհալիի չարգ ու ղաբպը եէքտիկէրինէ սէվգ իսէն Տրոյա վաղասընտան պահս իթտիկի սը. բատա, գիրաաթը թէրպագ. թը միւթէվալիեէ վէ ահվալը էվ. վէլիեէսինի բէք կիւզել թասվիր իթմէքտէ։ վէ հաեաթը պէյթիվ. ղէնին էն ուֆագ մէֆֆերրուաթը. նա տայիր տախի թաֆսիլաթը լա զըմէ իթա իյլէմէքտէ տիր։ Միւ. մանիլէյհ տէյիրմէնին իլք հալինի շու մէճէնէ թարիֆ իտէր։

«Լուչ գատէմ պէօյիւքլիկինտէ պիր քիթիրիւ օյ, իչթէ պու սէ. նին հավանընն օլսմագ, հավան է. լինի իչ տիրսէք պոու (թագրիպէն պիր պուչուգ մէթրո) օլաչագ ին. միրասպ իթ, եէտի գատէմիք պիր ժամանաեը — ժանիվէլլա խրտմէ. թինի կէնճրմէք իւզրէ — պունա կէ. չիր, իչթէ սանն էն գուլլանըլլը պիր հավան....»

Իսքէնտէրի քէպիր զէմանընտա, վէ օնտան սօնրա մէլիքէյի գիրա. աթ Սէրէպին չէրէֆինէ հէր թաչ. բաֆտա բաբլագ չէնիքլէր իճրա օգ. լունմագա պաշլատը։ խուսուսիյէ Լագոնի վէ Արկօլիտէ պաչէնիքա. լէրէ բէք չաչատը պիր սուրէթտէ իճրա գելլերը իտի։ Բահիպլէր պու վէոիլէ քիչ Սիկիէ նամընտա օլարագ ֆէռալիեէ իհթիեաճաթը զիրաիեէ. յի Ռէմէքէթթ մուվաֆֆըզ վէտեա իթա իտէրլէր, վէ ֆագաթ էսրա. ըը լազըմէի տայիմա քէմմ ու իխֆա իյլէրլէր իտի։

Պու էանատէ ֆէնին զիրաաթտա խայլի թէրագգյաթ արզը վի. ճուտ իտէրէք, թօքրաղըն գուվ. վէյի (ինպաթիյէսինի հիւսնի խա. թիմալ վէ թէզգիտ իչիւն պիր չօգ հագիգաթլար մէյտանա գօ. նուլտու։

Պու չէնլիքլէր պիլախէրէ Եու. նանիսթանտան Բօմաեա ինթիգալ իթտի։ Իթալեատա էն էվվէլ հէր խանէ քէնտի էքմէյինի բիչիրիր իտի, տիկէր թարաֆլարտա օլտու. ղու կիպի։ պուրատա շու խրտմէ. թի գարըլար իյֆա իյլէրլէր իտիչ

ֆագաթ եավաշ եավաշ էհալինին պիր զբսմը սերվեթ քէսպ իտէ-րէք սէքէնէյի մէտիքէթ ֆէվգ-ելատէ թէզահիւտ իտինճէ, միւն հասը էքմէք բիշիրմէքլէ իշթիղալ իտիպ, պու գատար գալապալըղն ղարնը տոյսրաճագ մահէլլեր թէէսիսի լաղմ կէլտի։ Իշթէ պու ինթիհաճ իւզէրինէ, խաղինէյի ու-մումիյէնին ֆագլայի վարիտաթը իլէ, պիր թագըմ մաաշը մէնմուր-լար թութուլտու քի, իլք էքմէք ճիլիք տիմէք օլան պու մէնմուր-լարա «բիսթէֆ» նամը վէրիլիր իտի։ Ռիսթօրլար պուղաայը իւլիւտիւպ լաղմ օլատուգճա պունու ուն վէ էքմէք հալինէ կէթիրմէքլէ մու-վազզաֆ իտիլէր։ Թէարիճէն պու սէնաաթ, օ զէմանքի սէնայիին էն միհիմմէրինտէն առա օլունմաղա պաշլատը։

Բօմալըլար էքշիմիշ խամուրտան մահա եաբարագ էքմէյի խամուր ինմէյի պիլիրլեր իտի։

Հաթթա խամուրու թահթա թէք նէ իչինաճ օլատուգճա ինթիմամ վէ մէհարէթլէ եօղուրուրլար, վէ լիղումինէ կէօրէ պունա միխթէլիֆ չէքլլեր վերիրլեր իտի։ Պունլար էքմէյի ֆուրուտան չըգարը կի-պի եէմէյիպ, էվվէլճէ պիրքէ նէ-վինտէն Ճամիզ պիր մահիճէ (սու-լու) պաթըրըպ պահէնու աղզալ-ընա ալըրլար իտի։

Պու առէթ էլնէվմ Ֆրանսանըն վասաթընտա ումումէն ճարի օլատու-ղու կիպի, մէմալիքի Օսմանիէտէ տախի էքմէյի լիմոնաթա վէ սա-տիրէ կիպի մահիճէք համիզէճէ պաթըրըպ եէմէք ուսուլի քիւլլէն մէգզուա տէյիլ տիր։

Բօմալըլարըն իսլամ ինթիքլերի չու էքմէք ուսուլու թապիսը (բի-ճիրմէք) էվրօբանքն մէմալիքի սա-տիրէսինէ վէ խուսուսիյլէ էն էվվել Ֆրանգ վէ Կոլ գավմլարընա ինթի-գալ ու ինթիշարտէ թէէխխիւր ինթ-միշ իտի։

Բարիս չէհրինին իլք պինասը օր-մաղ իւզրէ Էֆթէս գատապասը թէ-էսսիս ինթտիկի զէման, Բօմալըլար Այն վատիսինին լէթաֆէթինէ իմ-բէնէրէք, պու չէհրի զաեէթ ճէսիմ պիր պուղտայ տերսուս ինթթիսա-ղընա գարար վերմիշ իտիլեր։

Իլք սու տէյիրմէնլէրինին տախի պու ասըրտա իյճատ ու ինթիրա իտիլտիկի ճիւմէյի բիմահաթը թաբիխիեէտէն օլուպ, պունլարըն էն էվվել միլատտէն 30 սէնէ էվվել Ռօն գրալը Մինթրիսաթ թարաֆընտան թասավվուր վէ ինչա գէլըն-ըզը տա բիմահաեէթ իտիլմէքտէ տիր։

Բօմալըլար պունլարա մուլա ոֆուս-էս, (սու տէյիրմէնի) թապիր իտէր-լեր իտի քի, չու նէվ տէյիրմէնլէ-րին կօլ գրթաբընա տուխուլի, ան-ճագ իւչինճիս ասրը միլատիեէ տօղրու մուգուա կէլմիշ տիր։ Պու ղէման էվրաղը նիզամրեէսի գա-ըընըրլաճագ օլսա, սուլարա սիբ բիւնթիս տէօքէրէք, սու տէյիր մէնլէրինին հարէրէքինի սէքթէ տար իտէն վէ էա լիւգումի սիմա-ըզը ղէման խրեանթէն տէյիր մէնլէրե սու սալը վերէն էշխաս հագգընտա, գաթը նուֆուս ճէ զալարընտան չէտիտ միճաղաթլար թային իտիլմիշ օլատուղու մուշահ-տէ օլունուր քի, պու հալ օ վագրթլար զիրաաթըն ալէմի մէ-տէնիեէթ թարաֆընտան նէ պէօ-յիւք պիր էհէմմիեէթլէ թէլագը իտիլմէքտէ օլատուղունա տէլալէթ իյլեր։

Զէմանընընէն տասայիրէրվեր հիւքմ տարանընտան օլան գրալ Ցակօպեր, տէյիրմէնճիլիր վէ էքմէքճիլիին թէրազգըսընա խայլի խրտմէթլեր ինմիշ տիր։ Հաթթա միշարիլէյհ զէմանընտա Բարիս, Թուր, Պօրտօ չէհրլերինաէ պուղտայ թիճարէթի տախի թահթը ինթիղամէ ալընմըշ տըր։ Շարլմանտան գալմըշ վէ օղ-մանտէն պէրու քէմալի տիզգաթ ու ինթինա իլէ հրթզ օլունմուշ էվ-բագտա տախի, ումուրու զիրաիեէյի թանզիմ վէ իսլահ իշիւն վագ օլուն-մուշ պիր թագըմ նիզամլար, ու-սուլլեր թէապիրլեր միշահէտէ օ-լունուր։

Հաթթա Շարլման էն պէօյիւք խրտէմաթտան մասատուտ օլմաղ իւզրէ- թահթը իտարէսինտէ պու-լունան մէմալիքին հէր թարաֆը նա հուպուպաթ, մահիաթ վէ տօ-գումա իշին միթթահրտ պիրեր վահիտի գրեաս էօյշիւ վաղ իտէ-րէք, պու սուրէթլէ էրպապը ին-թիքաբընը էհալիեի ալտաթմամա սընը մէն ինթիմշ տիր քի, պու թէտ-պիրին թէէմինի ինճրասընա նէգա-ըէթ ինթմէք իւզրէ, մախսուս միւ-ֆէթթիշլեր հէր թարաֆտա պու-լունուրլար, վէ նիզամ խարիճինտէ հարէքէթ իտէնլերի ինճրա մէմու-ուրինինէ թէսլիմ իտէրլեր իտի։ Մէէմուրինի միւմիլէյհիւմ սա-խի, պէր մուճիպի նիզամ միհթէ-քիրինի մերգումէ հագգընտա պէ-տէնէն վէ մալէն չէտիտ ճէգալաբ ինճրա իյլերլեր իտի։

Էքմէք իշլէթթարիխին պու տէվ-լերինի կէչիրտիքտէն, վէ պիր չօգ միխթէլիֆ սուրէթլերի կէօրտիք-տէն սօնրա, էն նիհայէթ պիլտի-կիմիզ չէքլ ու սուրէթտէ գարար գլմըշ, վէ էլեէվմ տախի իքմալի նէֆասէթի զըմնընտա, էրպապը ֆէնինի իշղալ ինթմէքտէ պուլուն-մուշ տուր։

ԶՈՒԱՐՃԱԿԱՆՔ

Երեսուն և հինգ տարեկան կին մը կը կորսնցուցեր իւր ամուսինը։

—Ո՛հ, կրսէ, վախնամ թէ այլ եւս այս տարիքիս մէջ չը պիտի կա-րենամ ամուսնանալ։

—Ճշմարիտ է կը պատասխանէ բարեկամին մէկը, շատ կանուխ մնաս։

—Այո՛, կ'ըսէ այրին, շա՛տ ուշ։

Ագահի մը մայրը կը մեռնի. սա կը խնդրէ որ կարելի եղածին չափ խնայողութիւն ընէն ծախուց մա-սին։

Երբ մեռելը կը թաղեն ժողովրդ-ապետը կուգայ ագահին և կը պա-հանջէ յուղարկաւորութեան ծախ-քը հաղար ֆրանգ։

—Հազա՞ր ֆրանգ, ո՛հ, կրսէ կաղաչեմ զիս ալ նորա քով տա-րէք թաղեցէք։

Դատաւորը։— Պարոն թութակ մը գողցեր ես, ի՞նչու համար։

Ամբաստանեալը։— Ներեցէք Ցէր Դատաւոր թութակը ես չը գող-ցայ այլ նա ինձմէ գողցուեցաւ։

ԿԵՆՑԱՂ

ԽՍԻՐԻՃԻԵԷ

Մ. ՏԸ ԳԱԲՐԻՎԻՆԻՆ ՆՈՒԹԳՈՒ

Գէրլինտէն վարիտ օլան պիր թէ-լէկրաֆտա Ալմանիա պաշվէքիլի Մ. տը Ֆաբրիվինին, Բայխշթակ մէճլիսինտէ օրտունուն Թէնսիգի լայիհասընը մու-տաֆատ ինթտիկի սըրատա, իյրատ ինթ-տիկի միհիմմպիր նութգու միպէյ-եէն օլմաղլա, նութգու մէզքիւր պէր վէճհի աթի խրլատա իտիլիր։

Եագընտա պիր մուհարէպէ վու-գու պուլաճագ ատիեէրէք սէրաք տէլալիլ ինմէք իսթէմէմ, իշլերի պու տէրեճէլերե սեվգ ինմէքտէն հաղէր վէ ինճինապ իլէ, հագը-գաթը հալի պէեան իտէճէկիմ։ Քեաֆֆէյի տէվլէթլերե մունասե-պաթըմըզ պէրքէմալ օլուպ, պու միւնասեպաթը տօսթանէյի տահա զիեատ մուշքիլ պիր հալէ վաղ ի-տէճէք սուրէթտէ հիչ պիր չէյ կարմամըշըզ տըր։

Իմբէրաթօր հազր. Հէլիկօլան տըն Ալմանիա թարաֆընտան ար-զու օլունան արապինին սօն բար-չասը օլտուղունու պէեան ինթ-միշ իտի։ Արթըգ Թալէպ իտէճէ-կէմիզ պիր չէյ գալմամըշ տըր, աեվէթթիմիզ պիր մուհարէպէյի թաարրուզքեարտնէ ինթէմէզ, պիզ Ֆրանսատան պիր մուրապպա քի-լօմէթրօ պիլէ եէր ալմագ ինթէ-մէյիզ, վէ զաթէն միւսթէմլիքա թըմըզըն քիւլֆէթի պիզէ քեաֆի տիր։

1870 սէնէսինտէ հուտուտտա Ֆր-ընսըզ օրտուսունան սէքիկ գօ-իլէ Ալման ըրտուսունան իսէ 17 գ-օլ մէվճուտ իտի, կէլէճէք մուհարէպ-տէ պէօյլէ օլմաեաճագ տըր։ Հաթ-թա նայիլի ղալէթզէ վէ մուգաֆ-ֆէրիեէթ օլ-ագ պիլէ, էսնայի մու-հաճէմէտ, Ֆէյսանատա միւթէատ-տիա թէվագգուֆ թապիալարը յա-մէթին իսթիհքեամաթ վէ գալէ-լէրէ թէսատիւֆ իտէճէկիզ։ Շու սրբատա Բարիս տահա ալէմին կէօրմէմիշ օլտուղու տերէճէտէ ատիր մէվգրի միսթահքէմ տիր, հէր հալատ պիր մուհարէպէ վու-գուլի թագտիրինտէ, պու մուհա-րեպէ 1870 սէնէսինտէն զիեատ աեվամ իտէճէք տիր։

Եայէտ Ֆրանսըզլարա գարշը հիւ-ճիւմ իտիլէրէք պիր մուհարէպէ-յէեէ թէսատտի իտիլէճէք օլսա, պունտան տօլայը ինֆիխար ինմէք լաղզմ կէլմէզ, վէ պունտան մաա-տա պէլքի տիկէր տէվլէթլեր տէ պիգի տալա բահաթ վիրմէեէճէք-լեր տիր։

Ալմանեա պէօյլէ պիր մուհարէ-պէեէ ատալա կիրիշմէզ։

Ֆրանսատա բէք չօգ քիմսէլեր Ֆրանգ ֆօրթ սուլհ ու միւսալէմէթ մուահէտէսինի պիլմէզլեր, մուգա-պէլէյի պիլմիալ ֆիքրի, ումում էհալինին գուլուպինտէ տերին քէօքլեր սալմըշ տըր, վէ Ֆրանսա ճէսիմթէտարիքեաթ վէ թէճհիզա թը հարպիյէտէ պուլունուեօր։ Սահիհ տիր քի, Բուսիա իմբէրա-թօրու սուլհ ու միւսալէմէթի ու-մումիեէնին պագասը իշիւն, էն զի յատէ սայ իտէնլէրատէն պիրի տիր, լաքին պէյնէլ ազվամ պազը իմ-թիլաֆաթ մէվճուտ տուր քի, պունլարը նազարը տիգգաթ ու ինթիպարատէն տուր իտիլմէմէլի տիր։

Էկեր կէօզլերիմիզի գարար իսէք, ահվալ տահա զիեատ թէհտիտ-ամիզ օլուր։ Ալմանեանըն ահվալը բօլթիդբյեէսի հէր շէյատէն էվ-վել գրվվէյի ասքերիեէսինէ միւ-թէվագգրի տըր։ Իշ պու մուհա-բեպէ վուգուսինտէ էն զիեատ պարը սագիլ Ալմանեաա թահմիլ իտիլէճէք տիր։ Պագայի վիճուտ իշիւն վուգու պուլաճագ չու մու-հարէպէ նազարը տիգգաթա ալը-նարագ, նէսէպը հազրը, քէնտիսի-նի թաազրպ իտէճէք գավմունէ-սէպէ էսլիհա թէտարիք ինմէ-լի տիր։

Մուսխխերէն Մ. տը Գաբրիվի-ասքէրի լայիհանը ֆէնինի գըսմը-նը իյզահ ու թաֆսիլ ինթտիքտէն սօնրա, Բայխշթակ մէճլիսինին միւ-սայիտ պիր գուրա վէրէճէկի իւմի-տինի պէեան իտէրէք, նէթիճէյի մէգալընտա մէմլէքէթին հիսսիեա-թը ֆէտաքեարանէ վէ վաթանէր վէրանէսինէ միւրաճաաթ իյլէմիշ տիր։

Գուրա նէֆէրաթը հազգընտա Բայխշթակ մէճլիսինէ թագտիմ օ-լունան լայիհա ահքեամը ամիեէեի հավի տիր։

«Իմբէրաթօր հազր. հէր սէնէ տ-ասաքիրի պէրրիեէ վէ պահրիեէեէ ալընճագ գուրա նէֆէրաթընը մզգտարը թային իտէճէք տիր։

«Իտարէսի Բրուսիա մէմուրիյնի հիւքիւմէթինէ թէվֆի օլունմուշ օ-լան օրտուլարա լազմ կէլէն գու-րա նէֆէրաթընըն մզգտարը մէճ-մուու, Բրուսիա հարպիեէ նէզա-ըէթի թարաֆընտան թային օլուս-նաճագ տըր։

«Տիկէր օրտուլար իշէն, պու մզգ-տար, հիւքիւմաթը միւխթէլիֆէ հարպիեէ նէզարէթլէրի թարաֆընտ-ան թային օլունաճագ տըր։

Պահրիեէ գուրա էֆրատընը թէվզի ինմէք թէդ այեիտաթրբ-ըուսիա հարպիեէ նէզարէթինէ ա-յիտ օլաճագ տըր։

Սուլհ վագթինտէ օրտունուն մէվճուտու հագգընտա մէզքիւր գանուն լայիհասը, վասաթը սէնէվի օլաշագ, 1 հոկտ. 1893 տէն 31 մարտ 1899 սէնէսինէ գատար 492, 068 էֆրատ օլմագ իւզրէ թային ինմէքտէ տիր։ Պու մզգտար իքի սէնէլիք խրտմէթի մուվազզաֆի-ասքէրիեէնին գապուլի ֆարազի-եաթը իւզէրինէ միւէսսէս օլաիր։

1 Հոկտ. 1893տէն ինթիպարէն, 711 թապուր բիեատ, 477 պէօ-լիւք սիւվարի, 494 սահրա թօր-պաթարեալարը, 37 թապուր բի-եատ թօրճու, 24 թապուր իս-թիհքեամ էֆրատը, 7 թապուր տէմիր եոլ ասքերի վէ 21 թապուր գաթար էֆրատը թէչքիլ գելընա-ճագ տըր։

ԼՕՆՏՐԱ

Հիւքիւմէթ Ուկանտա գըթասը-նը Ամֆրիգայի Շարգի Ինկիլիզ գումբանեասը թարաֆընտան 31 մարտտա թախլիեէ օլունմասընա միւմանեաթ ինմէնեէճէք տիր։ Մա-մաֆիհ Ինկիլթերրա տէվլէթի, Ու-կանտաեա ըէսմէն պիր գօմիսէր ի-գամ իտէճէք, վէ պու գօմիսէրին մահէթինտէ գըթայի մէզքիւրե եերի էհալիսինտէն օլարագ պիր միֆրէզէյի քեաֆիյէ պուլու-նաճագ տըր։

Միւսաիլէյհ գօմիսէր Ուկանտա իւլքեասը իշլերինին ահվալը հա-զրէսի վէ մէմլէքէթի մէզքիւրէ-նին նէ սուրէթլէ հիւանի իտարէ-սինին միւմքին օլաճաղը հագգընտա պիր բարբր թանզիմիյլէ, Ինկիլթէր-բա տէվլէթինէ իրսալէ մէէմուր օլմուշ տուր։

ՐՈՒՍԻԱ

Բէթրսպուրկտան ալընան պիր թէլէկրաֆտա օգունտուղունա կէօ-բէ, իմբէրաթօր հազր. 1893 սէ-նէսինտէն ինթիպարէն, վէլիիահտ Կրանտիւգին ումուրու տէվլէթէ իշթիրագ ինմէսինէ գարար վեր-միշ օլմաղլա, անգարիպ միւշարի-

---

)(44)(

ՕՐԱԻՎԱԼ ՃԻՆԱԵԷԹԻ

Միւբէրճիմի Ա. Մ. — Միւէլլիֆի ԷՄԻԼ ԿԱՊՈՒՐԻՈ

Մութլագա պէնիմէ պէրապէր կէլմէք իսթէօր իտի, սէնի կէօրէ-ճէք, սանա պիր գաչ լագըրաը սէօյլէյեէք իմիշ, քէնտիմի գուր-թարապիլմէք իշիւն, եարըն մութ-լագա սէնի կէօրէպիլէճէկինի, պին տիւրլիւ եէմինլեր իլե թէէմին իյ-լեատիմ, ամմա Բարիզէ տէյիլ, չիւն-քի սէնէն պիր տահա Բարիզէ այագ պասմաեաճաղընը սէօյլէտիմ։ Գօր-պէյ գարկեէսինտէ կէօրիւշէճէ-կինիզի սէօյլէտիմ։

Վա՜յ, պէօյլէ՞ մի։

Եվվէթ, եարըն էօյլէնտէ չըմէն-տրֆէր սթասիօնունաա պուլունա-ճագ, պիզտէ պուրատան պէրա-պէր պուլունաճաղըզ, պէն չըմէն-ըֆէրէ պինիպ Բարիզէ կիտէճէ-յիմ սէն իսէ Գօրպէյ չըմէնտրֆէ-րինէ պինէճէքսին, սէն պուրատա կէօրա գահվալթը իմիշին կիպի տավրանարագ, հալ պու քի ասըլ իշթիհանը գօրպէյտէ գէլ իմաժ օթէլինատ Ֆանսիեէ վերէճէկիմ գուշլուգ թաամընա սագլարսըն։

—Պունուն պիր մահզուրու եօղ-մու տուր։

—Հիչ պիր մահզուրու եօղ տուր գէլ իմաժ չըմէնտրֆէրտէն 300 մէթրօ իշէրիտէ պիր պէօյիւք եէր-տիր քի, հէր քէսին կէօզիւնտէն տախի ուզագ տըր։

Հէգթօր պու պապտէ պիր ի-թիրագ ինմէք իսթէտի իսէ տէ, թրէմօրել պիր իշարէթլէ սեօզիւնի քէսէրէք ատտի քի։

—Սո՛ւս, գարըմ կէլիեօր։

15

Պու ագշամ եաթագ օտասընա չըգտըգլարը զէման, գօնթ տը թրէմօրել տասթունուն քէնտիսինէ ինթտիկի էյլիքէրտէն տօլայը պա-եաղը գալպի գըրըլմըշ իտի։ «պալ թութան չարմաղընը եալար» տար-պը մէսէլինի տէ տէրխամըրը իտէ-րէք, քէնտի քէնտիսինէ տէմիշ իտի քի,

—Պէնիմ հագգըմտաքի հիմմէթի թախլիսիեէսինի սուի իսթիմալ իյլէտիկինի տահա չիմտիտէն կէօ-բիւեօրում, քէնտինի թէլէմագընը Մէնթօրու եէրինէ գօյուպ, պիր թագըմ քէլիմաթը հիքէմիեէտէն տէ տէմ վուրուեօր։ Ճանըմ տիւն-եատա հիչ պիր առէմ պուլո՞ւնմա-եաճագ մը քի ինթտիկի էյիլիկի ին սանընն եիւզինէ վուրմասընը, մէր-գում պէնի էօլիմտէն գուրթար-մըզը հալտէ չիմտիտ էսիրի լութ-ֆունու ինմէք իսթէօր, պիր ագ տահա զայրէթ ինմսէ իտի, պու ագշամ Ֆանսինին ալայշընընտա պէ-նիմ սէֆահաթըմա համլ իտէրէք թէքտիրլերէ պաշլաեաճագիտի։

Ֆիլվագը իրթէսի կիւնիւ եինէ Սօվրըսինին տէտիկի կիպի գուշ-լուգ թաամընա պիր իշթիհասըզ-լըգ, հաթթա պիր արալըգ չըմէն-տրֆէրի գաչըրմամագ լիւգումու-նու տա արգատաշընա ինթար իյ-լէմիշ իտի։

Պու կիւն տախի Պէրթ բէնճէրե էօնիւնէ չըգարագ, իքի արգատա-շընա կիտիչլերինի սէյր իյլեատ, 48 սաաթտան պէրու, Պէրթին քէն-տիսինատ հիսս իյլետիկի թաղիր-աթ օ գատար զիեատ իտի քի, քէնտի քէնտիսինի թանրեամայա-ճաղը կէլիեօր իտի։

Պու թրէմօրելտէքի թէէսիր նէ՞ թէէսիր տիր քի, պէօյլէ պիրտէն պիրե քէնտի գալպինէ գատար հիւքմ ինմէկէ պաշլամըշ։

Պիր եանտան քեաշքի չու հէրիֆ պիր տահա կէլմէմէք իւզրէ կինմիշ օլսա տեր, վէ տիկեր թարաֆ-տան տախի, չիմտիքի կիտիչինտէ պիլէ ագլընը պէրապէր ալըպ կէօ-թիւրմիւշ օլտուղունու քէնտի քէն-տիսինէ ինթիրաֆ իյլեր իտի։

Պէրթ գատար ինատճը վէ մի-թէքէպպիր օլան պիր գատրն չու տիւչար օլտուղու հալտէն տօլայը թէէսսիֆ մի եօգսա ինֆինիսար մը ինտէճէկինի պիլէմէյէրէք, չաշըրմըշ գալմըշ իտի։ Շու հալտէ գատրը-նըն գաթիէն գարար վերտիկի պիր չէյ վար իսէ, օ տախի գօնթուն ամտէթինտէ սալօնա ինէրէք տէ-լիգանը իլե տահա եագընտան վէ տահա լաուպալի պիր սուրէթլէ գօնուշմագտան իպարէթ իտի քի, կէօեա պու թագրիպլէ գօնթուն պէյէնիլմէկէ չաեան օլմաեան հալ-լերինի տէ կէօրիւպ հագգընտաքի թէվեճճիւհինի թաատիլ իյլէյէ-ճէք իտի։

Պինայէն ալէյհ քէմալի ինթիճալ իլե գօնթուն ամտէթինի պէքլէ-մէկէ պաշլատը, ֆագաթ արատան իքի սաաթ գատար կէչտիկի հալ-տէ, գօնթ հէնուզ զուհուր ինմէ-յինճէ, տէլիգ անլընընէ նէրէեէ կինմիշ օլմասընա պիր մանէա վերէ-մէյիպ մերագ ինմէկէ պաշլատը։

Գօնթ նէ՞րէեէ մի կինթտի, պու սաաթտա գօնթ չըմէնտրֆէր ս-թասիօնունուն սալօնունտա պիր աշաղը պիր եօգարը կէզինիպ միս Ֆանսինին վիբրատինի պէքլէեօր իտի։

լէյհ կրանտիզ հազր։ պու մադ սէտ մէպնի, գամիէն իսթիֆա իթմէյէ գարար վերմիշ օլան կրանտիւգ Միշէլին մագամընա չուրայի տէվլէթ ըիեասէթինէ թային օլունաճադ տըր։

ՆԷՎԻԵԼ

ԳԱՐԸ ԳՕՃԱ ԱՐԱՍԸՆՏԱ ՊԻՐ ՖԱՃԻԱ

Ֆրանսաստա Գլիշի-լա-Կարէն նամ մահալլատէ մէվգը գօմիսէրլիկինէ մէնսուպ զապթիա մէէմուրլարըն. տան զայեուր վէ մահիր միւֆէթ. թիշ Մէրէս, պիր գամի ճինաեէթի նէ ազ գալսըն գուրպան կիտէճէք իմիշ։

Շէօյլէքի հէման ալթը սէնէտէն պէրու բոյիս միւֆէթթիշ Մէրէս, գարըսընը, սէրթ վէ գրսզանճթապիտաթընտան նաչի թէրք իմիշ ի. տիՁէվճէսի գօճաբլյա պարըշմագ իչուն վար գուվէթինի սարֆ իթմիշ իսէ տէ հիչ պիր ֆայիտէսի մուճիպ օլմատըգընտան, մատամ Մէրէս պունտան իչ սէնէ ապտէմ նէօյիւ ճատատէսինակ գօճասընա բաթթ կէլէրէք, ի զերինէ բէվվերինի քէրրարէն պօյլթմըշ վէ լաքին, գուրշունու իսապէթ իթտիրէմէմիշ տիր։ Զէվճի թարաֆընտան ճէգա մահքէմէսինտէ իգամէյի տավա օլունտուգտա, մէր գումէ պիր գաչ այ մահպուսինէ թէ հիքմ օլունմուշ տուր։

Կէչէն սապահ մատամ Մէրէս մէվզը գօմիսէրլիկի գուրպինէ գօճասընը սաքին օլտուղու խանէնէ կիտէրէք, ապտէսթհանէ լէրտէն պիրինտէ կիղլէնիպ, Մէրէս օտասընտան արշարը չըգարգտա, գարըսը տէրհալ գօճասը իզերինէ աթըլարագ, էլինէքի պուչաղըլյա իքի տէչէթլի տարպէ էնտիրիպ, սըրթընտան ապրրճա եարալամըշ. վէ հաթթա իրինճի վուրուչտա գամանըն տէմիրի պիչարէնին ազ ճիյէրինէ գատար իլէմիշտիր։

Հէր նէ գատար պու ճէրի հալար ֆէվգէլատէ թէհլիքէլի ի տի իսէ տէ, զէվալը ատէմ ճան ալէմատթիլլէ սօգաղա ֆըրլատըպ գարաղալա իլթիճա իթմիշ վէ ֆագաթ գարըսը մէճբուհ իզերինէ ի քի տէֆատտա բէվվելէր գուրշունու սըգմըշտըր, հէլէքի պու գուրշունլար իսապէթ իթմէմիշ տիր։ Բոլիս մէէմուրու Քիֆէր գարընը թէհտիտաթընա բաղմէն, իզերինէ ատթըրպ սիլահընը էլինտէն ալմըշտըր։

Մէճբուհ Մէրէսէ միւտավաթը իպթիտաիէ իճրասընտան սօնրա, Գօժօն խասթ ատանէսինէ նազլ օլունմուշ տուր։ Տօգթ. Լէհմանընն բաբօրթօսունճա, մէճբուհուն հաեաթընտան գաթը իւմիտ իտիլմէքտէ իմիշ։

ՊԻՐ ԲԱԲԱՂԱՆ ՏԱՎԱՄԸ

«Նաեէ Ֆրայէ Բրէսէ» զազէթասընտա օգունտուզունա կէօրէ, Վիէննատա պիր բրէնսէսին պիր բաբաղանը եէտի լիսան իզրէ շարգը սէօյլէտիկինի խապէր ալտըգը ճիհէթլէ պիզգաթ կիտիպ սահիպլինի կէօրմիշ, վէ մէրզում 300 լիբաեա բազարլըգ իտիպ, պէրայի թէճրիպպէ բաբաղանա պիր շարգըյը եէտի լիսան իզրէ թէզանի իթտիրտիքտէն սօնրա ալրպ նէզտինէ կէօթիւրմիշ, վէ օրատա 5–6 կիւն գալտըգը հալտէ գուշուն հիչ պիր սէօզ սէօյլմէէրպ եալընըզ ազգընը օյնաթտըգը կէօրիւտիկինտէն, տէրհալ զապթատա միւրաճաաթլա, սահիպի տէրտէսթ գըլընմըշ, վէ վուգուս պուլան իսթիճվապտա, մէրզումքէնտիսինին ֆոնբլոթ տէնիլիպ գարընտան սէս չըգարտըգը հալտէ, սէսին նէրէտէն կէլտիյի անլայլամատան ատէմէրատէն օլտուղունու, վէ զարընտան չարգը սէօյլէտիկի հալտէ, չարգընըն եալընըզ ազգը նը օյնաթտըրմազա ալըշտըրըլմըշ. լան գուշ թարաֆընտան սէօյլէ նիլտիկի զանն իսիլտիկիսի իթիրաֆ իթմիշ տիր։

ԲԻՍԱՍ

ԴԱԼԼԱԹԱ ՊՕՐՍԱԼԸ

Նոյեմբեր 20

Փօնսօլիտե

	Ղրշ	Փրայ
Տիւն սապահ աշլյոը	23	26½
» էն աշաղը	23	26
» էն եիւքսէք	23	28
Տիւն ագշամ գաբանոը		
Սէրի Ա. . . . . Լ. ի.	55	1
» Գ . . . . . » »	30	75
» Ս . . . . . » »	21	96
Թահվիլաթը Օսմանկյան	82	39
Շըմէնտըֆէր Փբ.	89	75
ԱԳՍԻՕՆԼԱՐ		
Պանդ Օթման. . . Լ. Օ.	595	
Գրէսի Լիոնէ . . . . . » »	93	70
Ըէժի . . . . . » »	15	36
Թրամվայ Պէյ. խաթ. Ֆր	509	
» Սթամ. խաթթը Լ. Օ	6	30
ԱԳՃԷ ՖԻՆԱԹԼԱՐԸ		
Օսմ. լիր. 100 Ղշ. տան	Ղշ.	Փ.
Սիմ մէճիտիյէ	107	33
Մէթալիք	98	20
Պէլլիք	101	
Ալթընըզ	101	
Ինկիլիզ լիրասը	110	24
Ֆրանսըզ »	87	34
Բօլ	90	2
Թասֆիյէ	17	20
Գարպօն գանիմէսի . .	9	17
ԳԱՄՊԻՕ		
Լօնտրա	110	15
Փարիս	22	75
Ֆիօրէն	10	75

ՐՈՒՄԻԼԻ ՇԸՄԷՆՏԸՖԷՐ ԲԻՅԱՆԳՕՍՈՒՆՈՒՆ ԳԱԶԱՆԱՆ ՆԻՒՄԷՐՕԼԱՐԸ

137 ԻՆՃԻ ԴՈՒՐԱ 19 ՆՈԵ / 1 ԴԵԿՏ. 1892

Թահվիլ Նիւմէրո	Ֆրանգ	Թահվիլ Նիւմէրո	Ֆրանգ	Թահվիլ Նիւմէրո	Ֆրանգ	Թահվիլ Նիւմէրո	Ֆրանգ	Թահվիլ Նիւմէրո	Ֆրանգ
300176	600,000	1078813	3,000	130565	3,000	1175016	1,000	603886	1,000
630354	60,000	828354	»	1401237	»	1520767	»	1499133	»
313828	20,000	105760	»	449806	1,000	903731	»	90251	»
644390	»	314106	»	623215	»	942983	»	306885	»
1175017	6,000	145287	»	1943286	»	644386	»	248179	»
70296	»	1136045	»	426019	»	933439	»	145288	»
168242	»	63791	»	1520766	»	1539669	»	389334	»
495068	»	43382	»	404448	»	58260	»	1136042	»
1370672	»	426016	»	1370671	»	281694	»	1339871	»
97494	»	1526850	»	1370674	»	1680353	»	1048710	»

400 էր Ֆրանգ գապանան 550 նիւմէրօ

6301	97491	249048	396819	571559	748676	937416	1112169	1339874	1594943	1741000
6302	97492	249049	396820	571560	748676	937417	1112170	1339875	1594944	1750231
6303	97493	249050	404446	596331	748676	937418	1123966	1370673	1594945	1750232
6304	97495	269346	404447	596332	751371	937419	1123967	1370675	1610406	1750233
6305	105756	269347	404449	596333	751371	937420	1123968	1401236	1610407	1750234
42101	105757	269348	404450	596334	751371	942981	1123969	1401238	1610408	1750235
42102	105758	269349	426017	596335	751371	942982	1123970	1401239	1610409	1762131
42103	105759	269350	426018	603887	751371	942984	1136041	1401240	1610410	1762132
42104	111216	281691	426020	603888	792846	942985	1136043	1447201	1654026	1762133
42105	111217	281692	429946	603889	792846	1017886	1136044	1447202	1654027	1762134
43381	111218	281693	429947	603890	792846	1017887	1157321	1447203	1654028	1762135
43383	111219	281695	429948	609986	792846	1017888	1157322	1447204	1654029	1790856
43384	111220	292481	429949	609987	792846	1017889	1157323	1447205	1654030	1790857
43385	110011	292482	429950	609988	824441	1017890	1157324	1467251	1661841	1790858
58256	110012	292483	436166	609989	824442	1030771	1157325	1467252	1661842	1790859
58257	110013	292484	436167	609980	824443	1030772	1175018	1467253	1661843	1790860
58258	110014	292485	436168	623211	824444	1030773	1175019	1467254	1661844	1791086
58259	110015	300177	436169	623212	824445	1030774	1175020	1467255	1661845	1791087
60306	126376	300178	436170	623213	828351	1030775	1181821	1469416	1666376	1791088
60307	126377	300179	446231	623214	828352	1039096	1181822	1469417	1666377	1791089
60308	126378	300180	446232	623501	828353	1039097	1181823	1469418	1666378	1791090
60309	126379	306881	446233	623502	828355	1039098	1181824	1469419	1666379	1832266
60310	126380	306882	446234	623503	840441	1039099	1181825	1469420	1666380	1832267
62781	130561	306883	446235	623504	840442	1039100	1182271	1499131	1666631	1832268
62782	130563	306884	473361	623505	840443	1048706	1182272	1499132	1666632	1832269
62783	130562	313826	473362	637116	840444	1048707	1182273	1499134	1666633	1832270
62784	130564	313827	473363	637117	840445	1048708	1182274	1499135	1666634	1912521
62785	145286	313829	473364	637118	854766	1048709	1182275	1520768	1666635	1912522
63792	145289	313830	473365	637119	854767	1049601	1212516	1520769	1667141	1912523
63793	145290	314107	449807	637120	854768	1049602	1212517	1520770	1667142	1912524
63794	148631	314108	449808	644387	854769	1049603	1212518	1526846	1667143	1912525
63795	148632	314109	449809	644388	854770	1049604	1212519	1526847	1667144	1919456
70297	148633	314110	449810	644389	859991	1049605	1212520	1526848	1667145	1919457
70298	148634	336531	488621	649521	859992	1075671	1269831	1526849	1680351	1919458
70299	148635	336532	488622	649522	859993	1075672	1269832	1534986	1680352	1919459
70300	168241	336533	488623	649523	859994	1075673	1269833	1534987	1680355	1919460
82891	168243	336534	488624	649524	859995	1075674	1269834	1534988	1693576	1923021
82892	168244	336535	488625	649525	903732	1075675	1269835	1534989	1693577	1923022
82893	168245	389331	495066	723456	903733	1078811	1281211	1534990	1693578	1923023
82894	175311	389332	495067	723457	903734	1078812	1281212	1539666	1693579	1923024
82895	175312	389333	495069	723458	903735	1078814	1281213	1539667	1693560	1923025
90252	175313	389335	495070	723459	914761	1078815	1281214	1539668	1710496	1943287
90253	175314	392221	533166	723460	914762	1106426	1281215	1539670	1710497	1943288
90254	175315	392222	533167	723856	914763	1106427	1314886	1581311	1710498	1943289
90255	248176	392223	533168	723857	914764	1106428	1314887	1581312	1710499	1943200
95501	248177	392224	533169	723858	914765	1106429	1314888	1581313	1710500	1963506
95502	248178	392225	533170	723859	933436	1106430	1314889	1581314	1741056	1963507
95503	248180	396816	571556	723860	933437	1112166	1314890	1581315	1741057	1963508
95504	249046	396817	571557	748676	933438	1112167	1339872	1594941	1741058	1963509
95505	249047	396818	571558	748676	933440	1112168	1339873	1594942	1741059	1963510

Գիր աղ սօնրա չըմէնտըֆէր գաթարը կիւրիւլթիլէր իլէ կէլտի եանայը, ագըյպինտէ միս Ֆանսի տախի կէօրիւնտիւ, սէվինճ, քէտէր, խասթալըգ ֆիլան հիչ պիրիսի միս Ֆանսիյի սիւսիւնտէն մէն իտէմէյիպ, հաթթա պու կիւն հովարատաճա սիւալենմիշ վէ հէր զէմանքինտէն տահա կիւզել տէնիլէճէք պիր հալէ կէլմիշ իտի։

Գաբու եանընտա հէգթօրու կէօրիւր կէօրմէզ, արալարընտա օլան ատէմլէրի էլլէրի իլէ գօլլարըյլա պէրթարաֆ իտէրէք, գօյտու կէլտի, աշըգընըն պօյնունա սարըլըպ հէմ աղլաեարագ հէմ կիւլէրէք տէտի քի։

—Ցէմէք օլուեօր քի, քէնտինի էօլիւրմէք հա՛, ա՛հ, պէն նէ գատար գահրըլանմըշ իտիմ, ֆագաթ պու կիւն տէ նէ գատար պախթիեարըմ։

Գունլար հէր քէօյնն նազարի տիգգաթլարընը ճէլպ իթտիքլերի հալտէ, գօնթ գարընն կէօյսիւնտէն եավաշճա իթերէք։ Չըգարաքը չամաթալարա տախի նիհաեէթ վերտիրմէք իսթէեօր իտիիսէ տէ, չու հարէքէթինի մուճիպ օլան հիտտէթիյլէ պէրապէր, գուվվէթինտէ տախի պէօյիճէք պիր սէվինճ օլտուղու սէթր իտիլէմէեօր իտի։

Նիհաեէթ հէգթօր գատընը սուսուրամայաճաղը կիպի, սէյր իտէնլերին տախի նազարի տիգգաթընը մէն իտէմէեէճէկինի անլայընճա, գատընճա «հայտէ եօյլէ իսէ կիտէ լիմ» տէյի Գել իմաժ օթելինէ տօղրու եօլա չըգտըլար իսէ տէ, խալգըն տիգգաթընտան թա օթելէ կիրմէյինճէ գուրթուլամատըլար։

Հէր քէս պունլարըն արգասընտան պազըպ, չու աճայիպ վէ զարիպ գատըն վէ երքէկէ նէ մանէա վերէճէքլերինի պիլէմէմիլեր։

Հաթթա օթելէ կիրտիքլերի զեման պիլէ, երինէ նազարի տիգգաթտան գուրթուլամատըգլարը հիւքմ իտիլսէ միւպալաղաեա հավլ օլունամազ, զիրա միս Ֆանսինին բէք աչըգ սաչըգ հարէքէթլերինի նազարի տիգգաթլարը ճէլպ իթմէյճէճէք պիր չէյ օլմատըղընտան, խալգըն պիր գըսմը օթելէ գատտա տա կէլիպ, պունլարընը քիմ օլտուգլարընը էօյրէնմէկէ չալըշմըշլար իտի։

Նիհաեէթ գատընը եանընտաքի ատէմ Վալֆէօյիս սահիպի Մ. Սօվրըսինին բէք ազիզ ահպապը օլտուղու խապէր վերիլինճէ, հէր քէսին սէսի քէսիլմիշ, վէ կէօզլերի տէ պաչգա թարաֆլարա տիքիլմիշ տիր։

Օթելէ վէ պախուսուս օրատա արզուլարը վէճհլէ պիր խուսուսի օտաեա կիրտիքտէն սօնրա, արթըգ նէ միս Ֆանսի նէ տէ հէգթօր տիշարընա քէնտի հագգլարընտա նէ սէօյլէնտիկինէ էհէմմիեէթ պիլէ վերմէյէրէք, քէմալի չէվգ ու շէթարէթլէ պիրգուշլուգ թամամ իթտիլեր։

Թամամ իյլէտիքլերի օտա պէօյիճէք պիր օտա իտի քի, իքի թարաֆընա պիրեր եաթագ գօնուլմուշ, վէ պիր չօգ տա աթը վէ ավճը ըէսիմլէրի իլէ թէզերին օլունմուշ իտի։

Էօլիւմտէն նէ սուրէթլէ գուրթուլմուշ օլտուղունու գարը սիւալ իյլէտիկի զէման թրէմօրէլ էօլէ պիր մասալ ուլտուրմուշ տուր քի, պու հիքեաեէնին էն պէօյիք գահրամանը քէնտիսի օլարագ, պու սուրէթլէ միս Ֆանսինին քէնտի հագգընտաքի հիւմնի նազարընը արթըրմըշ տըր։

Պունուն իւզերինէ միս Ֆանսի տախի պատէմա նէ սուրէթլէ եաչաճագլարը հագգընտաքի թէր թիպաթընը աշըգընա անլաթմազա պաշլատը, վագտա գօնթ ագլընը պաշընա ալմըշ պիր ատէմ օլսա, գատընն գուրտուղու թէրթիպլէր թէմամըյլա թահսին օլունաճագ չէյլէր իտի, զիրա գօնթուն իֆլաս իթմէսի իւզերինէ, Ֆանսի տելիգանլըը արթըգ քէնտիսի իլէ եէք. վիճուտ ատտ իտէրէք սէնէվի 6000 ֆրանգ իճարը օլան տայիրէսինի թէրք իտէճէք, վէ նէ գատար էշեասը, էլմասը ֆիլանը վար իսէ, ճիւվէսինի սաթըպ ագչէսիյլէ նամուսլու պիր թիճարէթէ սիւլիւք իտէրէք, պիթիւն միւտտէթի էօմրունտէ աչըգընա սատըգ գալաճագ իտի։

Հաթթա միս Ֆանսիեէտէ էսկի արգատաչը օլան պիր գատընը պուլմուշ իտի քի, մօտիսթրալըգ սէնատաթընտա բէք մահիր օլուպ, սէրմատէ Ֆանսիտէն սէնատաթ քէնտիսինէն օլտուգտան սօնրա օրթագ օլմագա ճան աթըեօր իտի։

Գրզըն պու ճիւրաթը ֆէտատքեարանէսէնէ գարշը, կէնճ գօնթ հէր նէ գատար գահգահալար իլէ կիւլմէքտէ իտի իսէ տէ, Ֆանսինին չու ֆէտաքեարլըզը միւճէրրէտ քէնտի հագգընտաքի մուհապէթինտէն նէչէթ իյլէտիկինի տէ պիլտիկինտէն, եիւրէքտէն մէճմուն օլմագտա իտի։

(Տե՛ս)